

ուաղիններու վրայ՝ որոշ գաղափարական հոսանքի մը յարած ըլլալն է:

Յ. Յակոբեան եւ Ա. Աւետիսիսեան իրարութամաշափօրէն հակառակ ուղղութիւններու կը չետեւին. առաջնը համամարդկային իդէալի զաւակ՝ անհատին երջանկութիւնը հասարակութեան բախտաւորութեան մէջ կը դնէ: Իր բանաստեղծի յղացումները խիզախ են, պատկերները կենդանի եւ գրելու շեշտը վառ: Ա. Խաւահիսեան ընդհակառակն դեռ հազիւ երիտասարդ յուսահատ ծերու մը տպաւորութիւնը |կը թողու, տիրութիւնը իրեն քով մի տեսակ հնարուած դրութիւն կամ ախտաբանական երեւոյթ դարձած է. թէեւ “իւրաքանչիւր տողի մէջ կայ շունչ, շեշտեր, տրամադրութիւն, խոր զգացմունք — բայց բոլորը ծանր, յոռեւտեսական, սկեպտիկ, յուսահատ...” այնչափ որ հեղենակը “Երեւ, արեւ, ի սէր Աստուծոյ արեւ տուէք, (երես 125) կը գոչէ:” Երբ Յակոմիսնը դիմում է քաղաք, Խաչակեանը փախչում է քաղաքից, Յակոբեանը ժխոր է սիրում, Խաչակեանը՝ միայնութիւն, (երես 126):

Յ. Կուրղիննեան՝ ծանօթ իրեւ աշխատաւոր գասակարգի աղատագիր՝ “Ունենալով առողջ տրամադրութիւն իր քնարը ուղեցել է ծառայեցնել նոր մօտիվների, սակայն, չունենալով լուրջ պատրաստութիւն, նա չի կարողացել գլուխ հանել եւ իր տաղանդին յատուկ կազմակերպուած զարգացում տալ” (երես 159). Իր երգերը տոգորուած են աւելի շատ նեղ աղդայնական ոգիով մը քան թէ համամարդկային, գաղափարական ձգտումով:

“Մթնշաղի անուրջներ, ու հեղինակի “յայսերն ու տենչերը, թէեւ մաքուր են եւ անկեղծ, բայց չափազանց միակողմանի, (երես 173). “սա ծայրայեղորէն յուսահատուած է աշխարհից, (անդ): Սակայն իրեւ արուեստագէտ բարձր է Ցէրտէրեան, “իր յանգն ու վանկը՝ ոլիթմիկան — հաճելի են եւ ընթերցանութիւնը դարձնում են երաժշտական, (երես 179):

Գրքին վերջին էջերուն մէջ Ա. Բնիքինքը կ'ուզէ պաշտպանել ախյոյնանի մը ընդդիմախօսութեան դէմ, որուն առիթ տուած են իր՝ “գեղարուեստին մէջ գրած տեսութիւնը թէ — քնարերգութիւնը չէ կարելի անջատել կեանքի պատմական զարգացման պրօցեսից — (երես 180): Մենք Ա.ի պատճառաբանութիւնները լիուլի իրաւացի եւ համոզիչ դատեցինք. երանի՛ թէ քննադատ ախոյեանն ալ ընդունէր

նոյն փաստերը գործնականօրէն, զորոնք արդէն տեսականօրէն կ'ընդունի թերեւս:

Հ. Պ. ՍԱՄՈՒԵԼԵԱՆ

ՅԱԿՈԲԵԱՆ ՅՈՎԱՆՆԻՆԸ — “Ազգերու պատմութիւնը, Հ. Բ. Հովհաննեսից աշխամիջնադար. Կ. Պոլիս. տպ.

Յ. Մատթէոսեան, Տպ 1912. էջ 224:

Պրոֆ. Յ. Յակոբեան փութաց քիչ ժամանակէն ըստ իւր խոստման լոյս ընծայել ազգերու պատմութեան նաեւ Բ. Հատորը (Ա.ին մասին տես “Հանդ. Ամ.,” 1911, էջ 607):

Հատորիս բովանդակութիւնը ամենահետաքրական մասերէն մին կը կազմէ պատմութեան մէջ. ինչպիսի են, Հռովմէացիները, անոնց կայրութիւնը, Քրիստոնէութեան սկզբնաւորութիւնը եւ այն միջնօդակն որ հին ու Միջին դարը իրարու հետ կը շավկապէ:

Յարդ. Պրոֆենորը՝ հետեւելով նոյն գաղղիական ու անգղիական հուչակաւոր պատմագէտ անձնաւորութեանց, պահանջուած ամէն փոյթու խնամք թափած է, Հատորիկիս արդիական առաջնակարգ գասագրքի մը կարեւոր ամէն առաւելութիւններն տալու համար. միայն թէ պիտի բաղձարինք գիտել տալ թէ Քրիստոնէութեան ու Եկեղեցւոյ մասին այնշափ նպաստաւոր չեն յարդ. հեղինակին դատողութիւնները. Քրիստոնէութեան նոյն իսկ իրեն պատշաճ տեղը չէ տուած:

Գ. Հատորն ալ վստահ ենք թէ Ա. Եւ Բ. ին առաւելութիւններովն օժտուած հրապարակ պիտի ելլէ, ինչպէս կը յուսացընէ յարդ. Պրոֆենորը, որուն անկեղծ սրտէ յաջողութիւն կը յայանենք:

Հ. Յ. ՏԵՐ-ՄԱՐԴԱՐԵԱՆ



ԱՅԼԵՒԱՑԻՔ

1. Հայ Տպագրութեան 400ամեակը: — Աեց ամիսէ ի վեր ազգային թերթերուն ուշագրութեան առարկան եղած է Հայ-Տպագրութեան 400ամեայ Յորելեանը:

Հայութիւնն ինչ տրամադրութեամբ ընդունեցաւ Յորելեանին լուրը, ցայժմ ինչ պատրաստութիւններ տեսաւ եւ ինչ որոշմանց յանդեցաւ Յորելեանը անմահացընելու համար. Հարցեր, որոնց պատասխանը գժրախտաբար

այնչափ գոհացուցիչ չէ։ Ի հարկէ եթէ մեր ազգին մասպատճերը իւր աշխարհագրական այլ եւ այլ բաժանմանց համեմատ զանազան հատուածներու բաժնենք, դժոհութիւնը կարելի չէ միեւնոյն շափով ամենուն վրայ ծանրացընել։ մանաւանդ որ Ռուսահայերն եւ մասամբ նաև Ամերիկահայերը դրուատեաց իսկ արժանի են։ բայց տօնը ընդհանուր եւ համազգային է։ Տարեշընին կէսն անցաւ եւ մինչեւ հիմայ ոչ որոշ ծրագիր մը եւ ոչ ալ համազգային Յանձնաժողով մը ունինք Յորելեանն ըստ պատշաճի տօնելու համար։ Մեր Յանձնաժողովներուն պարտքն էր՝ եթէ ոչ համազգային Յանձնաժողով մը, գէթ բանակցութիւններով ընդհանուր համերաշխութիւն մը գոյացընել ազգին այլ եւ այլ խաւերուն մէջ։ Համերաշխութիւն մը՝ հաստառած պատուաբեր ծրագրի մը վրայ։

Թէ վերջ ի վերջոյ ինչ պիտի ըլլայ, բոլորովին անյայտ է, այսափը միայն ստոյգ է որ հրապարակի վրայ դրուած են զանազան ծրագիրներ, դովելին ալ եւ՝ որ ցաւալի է, ոչդովելին ալ։ Պոլսոյ Յորելենական Յանձնաժողովն իւր ծրագիրը յայտարարող զեկոյց, մը խաւրած էր խմբագրութեան հրատարակելու նպատակաւ։ Միայն Յանձնաժողովին կամքը յարգելու համար տպեցինք այդ զեկոյց ներկայ թուին մէջ։ Ի՞նչ մեծ տարբերութիւն Ժիղիսահայ եւ Պոլսահայ եւ կամ Ռուսահայ եւ Տաճկահայ ծրագիրներուն միջեւ։ Օր. համար Ռուսահայերը միշտ շեշտած են թէ այս առթիւ Գրական ֆոնդ, մը անհրաժեշտ է ազգային գրականութեան զարգացման եւ կատարելագործման համար։ իսկ Պոլսոյ յարգ. Յանձնաժողովն իւր ծրագրէն գուրս հանած է այս կարեւոր կէտը։ Ի՞նչ է ասոր պատճառը, միթէ Տաճկահայն պատույ զգածման վրայ չունի՞ այնչափ վստահութիւն, որ այս մեծ գաղափարականն իրագործելու համար Ռուսահայերուն հետ համենթաց գործակցութեան մը գալու համարձակի։ Ո՞ւր է ազգային սէրը, որ անցելոյն անխարդախ եւ պայծառ հայելոյն վրայէն մեզի մեր ապագան պատրաստել կանոնադրել եւ ապահովել սորվեցնէ։ Այսօրւան օրս գրականութիւնը եւ ուսումնականութիւնն ազգերու համար տեսակ մը մոռւնդ գարձած է, եւ ասոնք ոքչափ զօրաւոր են ազգի մը մէջ, այնչափ աւելի ապահով անոր գոյսթիւնը։ Զայս գիտենք մենք. եւ գիտենք նաեւ թէ մէկ կողմանէ քաղաքական-աշխարհագրական բաժանմունքը, միւս կողմանէ մեր գրական անձանց եւ թերթերուն

Նիւթական պէտքերը մեծամեծ խոչընդոտներ են մեր ազգին ներին յառաջադիմութեան. եւ սակայն երբ ինդիրը ձեռք առնելիք միջոցներուն գործադրութեան կու գայ, հոն մեր ձեռքերը անշարժ կը մնան։

Երբ 1906ին “Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը, հաստատուեցաւ, ազգը ցուցուց թէ կարծուածին շափ ալ անմիաբան չէ։ Ազահով ենք, որ ազգը հոս ալ ինք զինքը պիտի ցուցընէ, միայն Յանձնաժողովները որոշ եւ դրա քայլ մը առնուն։ Մեր կարծեօք Յորելեանը նոյն իսկ յաջորդ տարին փոխադրելու է, եթէ ժամանակը շատ կարճ պիտի գայ Յանձնաժողովներուն համար։

Հ. Ա. ՄԱՑԻԿԵԱՆ

2. Հ. Բ. Լ. Միութիւն։ — “Միացեալ զօրութեամբ, գործող այս ընկերութեան հրատարակած ամսաթերթէն ուրախութեամբ կը տեղեկանանք, թէ “հայ որդուստրուցու սրբելու գործը՝ հսկայագայլ կը յառաջադիմէ։ Ակայ՝ գրեթե ամէն ամիս հաստատուող նոր մասնաշխուղերը։ 16/29 Ապրիլին ի Գահիրէ գումարուած “ընդհանուր ժողովյու տեղեկագրէն կիմանանք, որ Վահեմ. Պոլսու նուպար փաշայի ձեռներեցութեամբ ի կեանս կոչուած այս Միութիւնը կը գործէ նախանձելի կանոնադրութեամբ մը։ 96ի բարձրացած է մասնաժողովներու թիւը, անդամներուն թիւը 1 տարուան մէջ՝ 3947էն ելած է 6499ի։ Ընկերութեան հիմնական գրամագլուխը հասած է 26.217 Ե. Ոսկ. բաց ի “Միացեալնի, “Ազգանուեր, ի, “Դպրոցական, ի, եւ Կ.Պոլսոյ Գալֆայեան Որբանոցի եղած նպաստներէն, “Միութիւնը, կը նպաստէ 29 գաւառական դպրոցներու։ Այս դպրոցներէն զատ “Միութիւնը իրեն հաշուին բացած է հետեւեալները։

1. Քէլէկեան՝ Որբանոց Դպրոցը.

2. Մէջութէմէտեան Դպրոցը.

3. Վանի՝ Տիպար-Դպրոցը.

4. 21 նախնական դպրոցներ։

Ասոնցմէ զատ “Միութիւնը, մտադիր է առաջիկայ տարին բանալ բազմաթիւ ուրիշ դպրոցներ ալ։

Ազգին լուսաւորութեան համար տարուած այս խնամքը՝ բաւական է, կարծենք, “Միութիւնը, շուրջը բոլորելու ամէն հայրենասէրները, Հայեր լաւ կը սկսինք, բայց լաւ ալ կը շարունակենք, կամ աւելի եւս՝ լաւագոյնս ալ կը հասնինք մեր նպատակին։

նի ըլլար, այսու ալ կարելիութիւն կը տրուաէր հաստատուն եղակացութեան մը հասնելու, գրբախտարար ոչինչ գիտենք այս մասին: Եթէ իրօք իրենէոս հայ մատենագրութեան մէջ առաջին անդամ Սեբէստի քով կը յիշուի (էջ 126), կանխագոյն լուսթիւնը բնաւ ցուցում չէ թէ հայերը իրենեայ գրութեանց մասին յառաջադրոյն ծանօթութիւն չունէին. Եզնկայ աղբերաց քննութիւնը ցուցուց ըստ բաւականի թէ Մաշլոցի աշակերտին ծանօթ էին Արիստիդէս, Մեթօսիոս, Հիպոլիտոս եւ այլն: Եթէ իրօք իր Գիբքն անուանած է Եզնիկ՝ “Ընդգէմ Աղանդոց” կրնայինք կարծել այսու թէ իրենէոս իրբեւ օրինակ ծառայած ըլլայ իրեն: Թէ Եզնիկ՝ “Ընդգէմ Աղանդոց” գիրք մը կը յօրինէ, այս պարագան ի հարկէ կարծել կուտայ թէ իւր ժամանակին տակաւին թարգմանուած չէին հայերէնի՝ իրենէոսի գրբերը. այսու հանդերձ Եզնկայ գրքին մէջ իրենեան ազգումներ կարելի է յաճախագոյնս մատնանշել:

Սահակ երրորդի ընծայուած վարդապետական թղթին մէջ (Հրտրկ. Տէր-Մկրտչեան, էջ ե) իրենէու յառաջ բերուած կրկին վկայութիւնները կը հաստատեն պարզապէս թէ նոյն ատեն Լիոնի հայրապետը մէծապէս կը յարդուէր Հայոց քով, բայց ոչ թէ նոյն ժամանակ թարգմանուած էր հայերէնի. Սահակի յառաջը բերութիւնը այնպիսին է որ կարծել կու տայ թէ Հեղնակը իրենեայ ծանօթութիւնը կ'ենթագրէ արգէն. Սահակ կը գրէ նեստորականներու գէմ, բայց ասոնց գէմ ընդդիմարաններով կը ձգտի ըստ ինքեան հայ ժողովրդեան հաւատը հաստատել եւ պաշտպանել, այնպէս որ այսու ենթագրուած ծանօթութիւնը կրնակը նոյն իսկ հայ անդրագոյն շրջանակին մէջ ալ որոնել. Թէ իրենէոս այս ժամանակուան մէջ Քիրստոսի անապականութեան մասին ծագած Խնդրոյ առթիւ հայերէնի թարգմանուած է, գրքին ներփին բովանդակութենէն կարելի չէ հաստատել. ըստ որում Լիոնի Մարտիրոսը ընաւ միաբնեայ չէ. իսկ եթէ շատ կանուխ արդէն Եզնկայ ժամանակէն քիչ ետքը ձեռնարկուած է թարգմանութեան, այս պարագան դարձեալ բնաւ չի մերժեր թարգմանութեան յոյն բնագրէն ծագումը, մանաւանդ թէ մեծ ապացոյց մըն է, որովհետեւ ճիշդ այս ժամանականերու մէջ յոյն գրութիւններ հայերէնի վերածելու ջանքն ու ճիգը սովորականէն աւելի էր: —

Յետոյ կ'անցնի Պրոֆ. Վերէր գրութեանս հայրախօսական տեսակէտէ կարեւորութիւնը շեշտելու, որ յատկապէս հայ մատենագրութեան հետ առնչութիւն չունի:

Հ. Ա. ՎԱՐԴԱՆԵՍԻՆ



ԱՅՑԵՒԱՅԼՔ

1. Հայ Տպագրութեան 400 ամեակը:
— Երբ ասկէ երկու ամիս յառաջ Տաճկահայոց Զորսարի բամեակիս հանդէպ բոնած գիրքը կը պարսաւէինք, միւս կողմանէ վստահ էնիք թէ Ռուսահայոց ազգու եւ համերաշն գործունէութեամբը պիտի ուղղուի սխալը եւ առնը պիտի ըլլայ համագային՝ հաստատուած համագային. եւ պատուաւոր ծրագրի մը վրայ. բայց մենք մեր ակնկալութեան մէջ խաբուած ենք եղեր: Որո՞ն մօքէն կրնար անցնիլ թէ Էջմիածնի Յանձնաժողովը՝ Թիֆլիզի եւ Պոլսոյ իրարու մերձեցման նպաստելու տեղ, իւր տարօրինակ ընթացքովը անհամաձայնութիւններ պիտի սերմանէ իր եւ Թիֆլիզի Յանձնաժողովին միջեւ. անհամաձայնութիւններ, որոնք պարզապէս Թիֆլիզի Յանձնաժողովին գէմ ըլլալն քիչ մը անդին ալ կ'անցնին: Թիֆլիզի Յանձնաժողովը կ'ա ո ա ջար կ է Յորելեանը տօնել Կոյեմբերին. իսկ Էջմիածնի Յանձնաժողովը կ'ա ո ո շ է Հոկտեմբերին. Թիֆլիզի Յանձնաժողովը կ'ա ո ա ջար կ է Յորելեանը անմահացընել “Գրական Ֆոնդովիլ մը, իսկ Էջմիածնի Յանձնաժողովը կ'որ ո շ է Հոկտեմբերին պարոցական Ֆոնդովիլ, որ եւ պիտի յանձնուի Էջմիածնի վեհաջակ կաթողիկոսին վերին իրաւասութեան թեան:

Տաւալի է որ “Մշակուի պէս թերթէ մը կը շատագովուի այսպիսի ծրագիր մը. Ազգային մը, որ համձակուած է թէ հայ ըսուելու համար “Ծուաւորչականն մակդիրն ալ ունենալու հարկ չկայ, այս կէտիս մէջ Հօրիզոնուին պաշտպանածէն տարբեր գաղափար մը չի կրնար պաշտպաննել: Էջմիածնի Յանձնաժողովին Յորելեանը ոչ թէ ազգային, այլ գաւանաբանական տօն մըն է գաւանաբանական ծրագրով մը. եւ այսու Յորելեանին մանակցութենէն նովին իսկ կը զըկուին Հայ-Կաթողիկէ եւ Բողոքական հասարակութիւնները. կը զըկուին Միթ-

թարեան երկու Միաբանութիւնները, որոնց ազգին մատուցած գրական ծառայութեանց համեմատութեամբ՝ միւս բօլոր ազգային հաստատութիւններուն մատուցածը՝ “կաթիլ մի ի դուլէ” է:

Մատուցածեան արժանի ուրիշ կէտ մըն ալ. Կ'ընդունինք, որ Էջմիածին հայ կրօնական ամենամեծ հասարակութեան կենդրուն ըլլալով՝ “Դպրոցական ֆոնդուի պէտքը ամենէն աւելի ծանրացած է իւր կուրծքին վրայ, սակայն “Հայ բարեգործական ընդհանուր միութեան” հաստատած 40—50 դպրոցները բաւական չեին ցուցընելու համար թէ Միութիւնը ըստ իւր նպատակին կարող է Էջմիածին պէտքին գոհացում տալու, եթէ միայն Էջմիածին իւր դիւքէն օգտուելով՝ ն պ ա ս տ է Միութեան լուրդուցման։ Աւրեմն շատ աւելի նպատակայարմար չէր ըլլար, եթէ Էջմիածին յարգելի Յանձնաժողովը “Դպրոցական ֆոնդուի տեղ Թիֆլիսի Յանձնաժողովին հետ “Գրական ֆոնդուին գաղափարը ընդդրկեր”, որոն պէտքը միւսէն շատ աւելի է։ Վասն զի ցորչափ որ այս պէտքը գոյութիւն ունի, հայ գրականութեան յառաջադիմութիւն չկայ։

Հ. Ա. ՄԱՏԻԿԱՆ

2. Յ. Սեթեանի յորելեանը։ — Եդիապահայ գաղութը մտադիր է մօտ ատենէն տօնելու, բանաստեղծ-գաստիարակ Յօվհաննէս Սեթեանի 40 ամեակը (1913, Յունուար 26 ի Գահիքէ)։

Այժմէն հաճոյքով կ'ողջունենք այդ ձեռնարկը, որ մեր ազգային վաղեմի քնարերգակ ազնիւ բանաստեղծի տաղանդին գնահատման ամենացայտուն ապացոյցը պիտի ըլլայ։ Սեթեան մեր արեւմտեան գրականութեան մէջ իւր բանաստեղծ, Մ. Պեշիկիթաշլեանէ եւ Թ. Թէրզ զեանէ ետքը բաւական ինքուրոյն խոշոր տեղ մը կը գրաւէ, տալով մեզի համեստ քանակութեամբ, բայց իսկապէս գեղարուեստական քերթուածներու ազնիւ նմուշներ, որոնց գործախառն բայց միանգամայն կենսալիր ոյժը քիչ արդիւնք յառաջ չէ բերած հայ գրադէտ եւ ընթերցող հասարակութեան վրայ։ Կ'ընդունինք, որ Սեթեանն ալ օսար գրականութենէն շատ ազդուած է իր բանաստեղծութեանց մէջ, սակայն այս կէտը Սեթեանի ներկայ գրական փառքին վրայ զգալի նուաստացում մը չի կը կրնար համարուիլ, վասն զի ընդհանրապէս խօսելով գրեթէ ամէն հայ բանաստեղծի վրայ, ոմանց շատ ոմանց քիչ, կը

տարածուի՝ թողներուի մեզի ըսել, այս գունախութեանը (daltonismos).

Ապա ուրեմն երբ այսօր մեր հայ փոքրիկ գրականութեան 40 ամեայ անխոնջ գործունեայ մշակի մը գրական արդիւնքը հրապարակաւ յարգանաց առարկայ կը գրուի, քաջայցա ենք թէ այդ տօնը իւրաքանչչեւը հայէ արժանաւոր կերպով պիտի տօնուի. այն բանաստեղծ-դաստիարակ Սեթեանի առնը, որ “մեր գրական աշխարհին մէջ գուրգուրալի դէմք մ'եղած է, իր շուրջ ստեղծելով միշտ յարգանքի անուշ մընուրդ մը՝ որոն ինք եղած է յաճախ խնկաբոյր բուռագարը, իսկ իրբեւ ուսուցիչը, անիկա զարգացած սերունդներ ձգած է իր ետեւ, որոնց իր փափուկ զգացմունքներէն միշտ բան մը տուած է, եւ որ այսօր երախտագիտութեամբ կը կարկասին դէպի իր մաքուր եւ ազնուական հոգին, որ կրցած է ժամանակին աւելներէն անազարտ եւ կեանքի պայքարին կիրքերէն գերիվեր մնալ։ (Կոչ.)

Հ. Յ. Տէր-ՄԱՐԴԱՐԵԱՆ

3. Յովհ. Ժ. Ասորոց կաթողիկոսի առ Հայու թուղթը։ — Խներորդ գարուասորա - Հայական եկեղեցիներու յարաբերութեան ուսումնասիրութեան համար մեծ նշանակութիւն ունին յատկապէս Յովհ. Բար-Շուշանի (Բար-Հերբ. Chron. Eccles. I, 435—448) “Հայոց կաթուղիկոս, ին (= Խաչոյ, Խաջոյ) ուղղած թուղթը կամ աւելի ճիշդ” Հայոց կաթուղիկոս, ին նամակին տուած պատասխանը (Sachau, 60, p. 1—23) եւ “Գեղորդայ Հայոց վերադիտողի” (մօտաւորապէս 1064—1072) առ այս գրած պատասխանական թուղթը (Գիրք թղթոց, էջ 335—357)։ Այս կրկին յիշատակարանները “Հայոց եկեղեցու Ասորոց եկեղեցիների հետ ունեցած յարաբերութեան, ուսումնասիրութեանն ընծայած անհրաժեշտ կարեւորութեանը համար յատուկ ու մանրակրկիս վերլուծման ու քննութեան պէտք էին բնականաբար ենթարկուիլ եւ բուանդ Տէր-Մինասեանցի ձեռքով, որ իրօք այս պէտքին գոհացում տուաւ բառին ամենայտուկ իմաստով։

Տէր-Մինասեանցի համաձայն (Հայ. Եկեղ. յարաբ. էջ 241) “ինչպէս երեւում է, ասորոց պատրիարք Յօվհաննէս Ժ. Բար-Շուշանը 1064-ից ոչ շատ յետոյ Հայոց կաթուղիկոսներից մէկին (այդպիսիք շատ էին այն ժա-